

# ԳԵՐՍԵՄԱՆԻԻ ՊԱՐՏԷԶ

## ՀԱՅՈՑ

Յովսափասի ձորին մէջ, Երուսաղեմի արեւելքը, այժմու Ս. Ասուածածնայ ստուբերեայ Եկեղեցին կից, Երուսաղեմի հայոց վանքը ունի ըստ բաւականին ընդարձակ պարտէզ մը, զոր կը կոչեն Գերսեմանի Պարտէզ Հայոց: Այս պարտէզը պատմական վայր մըն է, որովհետեւ իր ներքեւ կը ծածկէ հետքերը հին մեծ վանքի մը որ Ասուածածնայ Եկեղեցի կողին շինուած էր խաչակրական ուղանին: Բաց ասի անոր մէջ կան հնագարեան ձիթենիներ որոնի յատկանական ծառեր են այս ուղանին: Այս պարտէզն ալ ար գրերէ լուսած վիճակի մէջ էր, վերջերս վանուց իշխանութեան մասնաւոր հոգածութեան առարկայ ելաւ իբրեւ պատմական վայր, եւ կատառուեցան ինչ ինչ նորոգութիւններ եւ եղան կարգ մը բարեզարդութիւններ: — Մուտքին պատը բարձրացուեցաւ եւ զանգական վերածուեցաւ, այժմ առգին իսկ զետեղուած են երկու զանգակներ որոնէ կը զործածուին հանդիսաւոր օրեւուն: Մուտքին հենւը, պարտէզի կողմէն, զետինը սիմենքով ամբացուեցաւ, խնուզի մը շինուեցաւ այսեղէն մինչեւ պարտէզի փոքրիկ վանատունը: Հնագարեան ձիթենիներու ուուրջը բարեւ ուղանակներ շինուեցան ծառերը պատշաճնեու մօօ: Այս ուղանակները կը զործածուին նաեւ հանրութեան իբրեւ նոսարան: Փլիլած բոլոր ներքին պատեր նորոգուեցան, եւ դեռ պիտի նորոգուին Յունաց եւ մեր սահմանային երկան պատերը: Պարտէզը ամբողջութեամբ մարդուեցաւ, եւ կերտոնը ջուրի աւազան մը զետեղուեցաւ ցայտաղբիւրով:

Այս առիրէն օգտուելով բարգմանաբար եւ փոքր յապաւումներով կուտանք օահեկան յաջորդող գրութիւնը որ երեւցաւ The Quarterly of the Department of Antiquities in Palestine, Vol. VIII. 10, 4, 1938, պարբերաբերին մէջ: Այս հնագիտական բերքը կը հրատարակուեր ժամանակին Պաղեստինի կառավարութեամբ մարդուեցաւ համալսարանի պատրանեն:

ԽՄԲ.

### Ս. ԱՍՈՒԱԾԱԾՆԱՅ ՎԱՆՔԸ ՅՈՎԱԿԱՍԻՑԻ ՉՈՐԻՆ ՄԷԶ՝ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ

Ստորև արձանագրուած գիւտերը արդիւնքն են ջրուղիի շինութեան անյետածգելի աշխատանքներուն որոնք կատարուեցան երուսաղէմի Քաղաքապետութեան կողմէ, 1937ի ամրան: Նոր ջրուղի մը բանալու համար, 1 մէթր լայնքով և 3-4 մէթր խորութեամբ խրամ մը փորուեցաւ կեղբոնի Զօրին գրեթէ կեղբոնը, քաղաքին արեւելեան կողմը: Ս. Կոյսի տաճարին արեւմտեան կողմէն յիսուն մէթր հեռաւորութեան վրայ ջրուղին բանալու ընթացքին ի յայտ ելան կարգ մը սալայատակներ և չէնքի այլ մետարդունքներ, որոնք յայտնապէս ժամանակակից են տաճարին վերաշինութեան նաչակրաց կողմէ:

Որովհետեւ ջրուղի մը բանալը այդ գծին վրայ յիշեալ հնագիտական մետարդունքներուն փացում պիտի պատճառէր, Քաղաքապետութեան ճարտարապետը ազնուարար համաձայնիցաւ փախելու ուղղութիւնը ջրուղիին այն մասին որ անոնց վրայէն պիտի անցնէր, և, ճիշգ կերպով կահելով որ քիչ մէկպի արեւմուտք գտնուող թըրքական հին ջրուղին արդէն աւերած պիտի ըլլար որ և է նման մետարդունքներ, ան փոխանակ նոր գծին՝ այս հինը որդեգրեց:

Նոյն սալայատակները նորէն ի յայտ եւ կան կարճ խրամի մը մէջ որ հին զիծը միւս գծի հարաւային ծայրին կը կապէր: Այս խրամին հարաւային ծայրը գտնուող սալայատակէն կարճ կտոր մը վերցուեցաւ, որ արգելք կը հանդիսանար ջրուղիի շինութեան շարունակման, և ստորագոյն սալայատակի մը մէկ մասը գտնուեցաւ:

Թէս Քաղաքապետութեան աշխատանքներուն հետ կապ ունէին այս գիւտերը, և մասնաւոր հնագիտական պեղումի մը արդիւնք չէին, այսուհանդերձ երեան հանուած հնագիտական մետարդունքները թանձրացեալ ցուցմունքներ կուտան նաչակրաց կողմէ շինուած խումբ մը չէնքիրու նկարագրին և ծաւալին մասին, զորս որոշապէս կարելի է նոյնացնել Յօվսափատի Զօրին Ս. Աստուածածնայ վանքին հետ որ մէք գարուն եկեղեցին քովը կը կանգնէր: Հաւանաբար անոր յատակագիծը կը մետայ

տակաւին, թէպէտես պատերը զրիթէ մինչև իրենց հիմքերը աւերակուած ըլլալ կը թուրն։ Վանքը հետզհետէ կուտակուող հոգին խորը թաղուած է ձորին այս մասին մէջ, որ հիմա ձիթենիներու պուրակ մընէ, բայց իր մնացորդներուն վրայ նոր շինութիւններ չեն եղած և կամ անոնք չեն խանգարուած, լատին թագաւորութեան միւս մէծ վանքերուն աւերակներուն պէս։ Եթէ եկեղեցին զիմացը գտնուող ձիթենիներու պուրակը ամբողջութեամբ պեղուի հաւառաբար բացառիկ լրութեամբ յատակագիծ մը իրուս գայ։

ՊԱՆԹԻՆ ԵՒ ԱՆՈՐ ԵԿԵՂԵՑԻՒՆ  
ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Յովուափատի Ա. Աստուածածնայ զանքը  
ԺԲ. գարու ընթացքին երուսաղէմի լատին  
թագաւորութեան մի քանի մեծ զանքերէն  
մէկը կը նկատուէր: Կօտքրուա տը Պուելիյոն  
անոր հիմնադիրը, և իր յաջորդները՝ երու-  
սաղէմի լատին թագաւորները, որոնց վըս-  
տահուեցաւ աւանդական այս զայրը, ուր  
Ա. Կոյսը ննջեց նախ քան իր զերափոխումը,  
իրենց պաշտպանութիւնն ու մասնաւոր  
սէրը տարածեցին անոր զբայ: Թագաւորնե-  
րու, պարոններու և եպիսկոպոսներու նուէր-  
ներով ան եկամտաբեր կալուածներ ունե-  
ցաւ ոչ միայն երուսաղէմի թագաւորու-  
թեան սահմաններէն ներս, այլ նաև բոլոր  
այն երկիրներէն ներս՝ ուր Սաչակիրները  
հաստատուեցան. Նոյնիսկ Անդր-Յորդա-  
նանի, Եղեսիոյ և Կիլիկիոյ մէջ: Թագա-  
ւորներ, ինչպէս նաև աչքառու ազնուա-  
կաններ՝ մաս կը կազմէին այն եղբայրակ-  
ցութեան, որ իրենց նուէրներով կանգուն  
կը պահէին զանքին հիւանդանոցը. և կօ-  
ժանդակէին անոր բարեգործական աշխա-  
տանքներուն: Այս ատեն զանքը հասութա-  
ւորուեցաւ Սիկիլիոյ Նորման թագաւորնե-  
րուն կոզմէ նաև, Սիկիլիոյ, Քալապիոյ և  
Արուլիոյ մէջ: Թէ Մեսինայի և թէ լատին  
թագաւորութեան նաւահանգիստներէն ա-  
նոր ապրանքները տրագերծ կ'անցնէին. ա-  
նոր արտօնուած էր Պազեստին ներածելու  
հագուստեղէն, երկաթ, պողպատ և ա-  
տաղձ, ինչպէս նաև ուստիստեղէն, պանիր  
պահածոյ ձուկ և միս, բոլորն ալ տրա-  
զերծ: Միւս կրօնական համայնքներուն Ե

քաղաքներուն նման ան զինուորական օպ-  
նութիւն՝ կ'ընձեռէր թագաւորին պէտք ե-  
ղած ատեն, ասիկա կը բաղկանար վար-  
ձուած զինուորներէ, որոնք ժի. դարու  
թագաւորութեան ամենէն առաջնակարգ  
մինաստանին՝ Ա. Յարութեան վահանայ-  
րութեան ընձեռած օգնութենէն միայն  
նուազ էին թիւով:

Եկեղեցականապէս անիրկա յատկապէս  
կը պաշտպանուէր պապերէն։ Ի սկզբան  
անոր անգամները վանականներ էին որոնք  
ընկերացած էին Առաջին Խաչակրութեան,  
Եւրոպայէն գէպի Պաղեստին անոր ճամշ-  
րորդութեան ընթացքին։ թէ արդարեւ ա-  
նոնք կը պատկանէին Քլունիի մեծ Պիեռ-  
տիկան Միաբանութեան (օրոնք տուած  
են այն պապերը որոնք Խաչակրութիւնը  
հրահրեցին) կը հետեւցուի այն իրողութենէն  
որ կանխագոյն վանահայրերէն մէկը Քլու-  
նիի վանականներէն մէկն էր։ Ան սկզբէն  
ճանչցուած էր իրեւ վանք մը լատին թա-  
գաւորութեան միւս Քլունիական հաստա-  
տութեան՝ աշխինքն Թարոր լերան Ա. Փըր-  
կիչ մեծ վանքին նման, բայց ոչ Քլունիա-  
կան տանց մեծ ամասնութեան նման, ո-  
րոնք մայր Քլունիի վանքին ենթակայ վան-  
քեր էին, և պահելով հանգերձ Քլունիա-  
կան կանոնները, կը թուի թէ Քլունիական  
իրաւասութենէն անկախ մեաց։ Միաժամա-  
նակ, սկսեալ Բառքու Բ. էն որ Քլունիա-  
կան վանական մընէ, անոր անկախութիւնը  
տեղական նուիրապետութենէն՝ յաճախ  
հաստատուած էր պապերէն։ Բայ երեսու-  
թին, Երուսաղէմի մէջ Խաչակրոներուն  
կողմէ հաստատուած որ և է կը օճական տա-  
գիսաւորէն առաջ անոր չնորհուեցաւ հազնե-  
լու խոյրի, մատանիի և չուրջափ քահանա-  
յապետական նշաններ, հետագայ պապերէ  
մէկուն կողմէ։ Վանահայրութիւնը տարեկա-  
մէկ առևնուսի կուտար իրը չնորհակալին  
Պապական Աթոռին, փոխան այն պաշտ-  
պանութեան զոր պապերէն կը ստանար։

Ներկայիս գոյութիւն ունեցող գտափթին  
և զէպի Ս. Կոյսին զերեզմանը առաջնոր-  
դող աստիճաններուն շինութիւնը կը պար-  
տինք Քլունիական համայնքին։ Երուսա-  
լէմի գրաւումէն անմիջապէս վերջ երբ ա-  
նոնք առաջին անգամ հաստատուեցան ձո-  
րին մէջ, վանականները նախկին բիւզան-

գալիսն եկեղեցին աւերակներու մէջ զտան։ Ան առաջին անգամ Ե. գարուն հրմառած ըլլալով կը բաղկանար վերի և վարի եկեղեցիներէ, վարինին մէջ պարունակուած ըլլալով ժայռափոր գերեզմանին պատեանը՝ որ կը կազմէր եկեղեցիի սրբարանը։ Այս վարի եկեղեցին կամ զետնագամբանը մինչեւ օրս կը մնայ, թէե այժմ աւելի խրբուած ձորին մէջ հողին աստիճանական կուտակումին պատճառով։ Իրենց զրաւման առաջին յիսուն տարիներու ընթացքին, շուրջ 1100-1150, հաւանաբար առաջին երեսուն տարիներուն մէջ, վանականները այժմու գաւիթն ու սանդուխը աւելցուցին դէպի սրբարանը, մուտքի դիւրութեան նպատակաւ, որ արգէն զետնի մակարդակէն բաւական ցած էր։ Իր ներկայ ձևով եկեղեցիին մէջ թաղուհցան ֆուլք թագաւորին այրին՝ Մհերիզող, 1161ին, և կարգ մը ուրիշ խաչտկիր ազնուականներ։

Այդ ժամանակէն ի վեր սանդուխը յանախ յիշուած է ուխտաւորներու տեղեկագրութեանց և կամ անոնց գործածած ուղեղիրքերուն մէջ։ Սանդուխը շատ ուշազրաւ մուտք մը կուտայ դէպի սրբարանը՝ սրան չքեզ դարդարանքը ուղեղիրքերը կը նկարագրեն ինչպէս որ էր ան 1187ին, երուսաղէմի անկումէն քիչ մը առաջ։ Աըրքարանը չէ կրցած մնալ այնպէս ինչպէս որ մնացած են գաւիթը, սանդուխը և զետնագամբանը, քիչ մը վետառած և փոփոխութիւն կրելով, սրոնք այժմու եկեղեցին կը կազմէն։ Այժմու խորանարդածե կառուցը՝ որ Ա. Կոյսի գերեզմանը կը պարունակէ իր մէջ, կարսնցուցած է ոչ միայն իր գմբէթաւոր սոկիսվ և արծաթիով պատռուած ամառհոգանին, այլ նոյնիսկ իր չորս երեսներուն վրայի կամարակապ զարդարանքը։ Վերջնոյն պատկանող կարգ մը սիւնազլուխները և խարիսխները այժմ կդպուած կը պահուին զետնագամբանին հրասիսային թերին մէջ։

Կ'երեկ թէ շուրջ 1150ին վանականները վերի եկեղեցի մըն ալ շինած են, ոչ հին շրջանակածե յատակագծին վրայ, այլ պազիլիկեան յատակագծի մը վրայ։ Փոնէ այսպէս կ'երեկ շուրջ 1150-1180 թուականէն գոյութիւն ունեցող երուսաղէմի կարգ մը յատակագիծերէն։ Այս յատակագիծերէն կարերագոյնները կը գտնուին կամբարաց,

Լահէյ, Շուռւտոգորտ և Պրիւքսէլ գտնուող ձեռագիրներու մէջ։ Անոնք իրարմէ կը տարբերին թէ՛ քաղաքին և նոր շէնքերուն յատակագիծը ներկայացնելու մեթոսով, և թէ՛ շէնքերուն մանրամասնութիւններով։ Երեք պարագաներուն ալ անոնք քաղաքը իրբն շրջանակ մը ներկայացնելու ուսանգուկան ձերին կը հետեւին, զագաթը արեւելք նշանակելով և շէնքերը բնականէն աւելի երկարելով, և ըստ այնմ եկեղեցիները հրասիս կամ հարաւ կը զարձնեն։ Միայն կամբարացի յատակագծին մէջ, ուր քաղաքը աւելի ճշմարտանման պատկերացուած է քառանկիւնի ձեռով իր հրասիս-արեւմուտքը վերը գրուած ըլլալով, կայ մասնաւոր ճիզ եկեղեցիները իրենց իրական դիրքին մէջ ներկայացնելու, և այս կէտին մէջ Ա. Աստուածածնայ գանքը ետ չի մնար միւսներէն։ Բոլոր միւս ձեռագրերու յատակագիծերը, բացի Լահէյի յատակագծէն որ եկեղեցիները կը վերածէ խաչաւոր զմբէթի մը մահմետական ոճի պարզութեամբ, Ա. Աստուածածնայ եկեղեցին կը ներկայացնեն իրբն տիպիկ մեսմանեսք պազիլիքա մը, մաշտակիներու կողմէ շինուած միւս եկեղեցիներուն նման։ Ան պատկերացուած է տանիքի վրայ բարձրագիր պատուհաններով, արտաքին արեւելեան կոզմիկով և զոյտ աշտարակիներով՝ արեւմտեան ճակատին վրայ։ Ներկայ գետնագամբանին կառոյցն ու յատակագիծը, որ տակուին էտպէս հրն ձեւը կը պահէ, կրնայ իր վրայ անիլ վերնագոյն եկեղեցի մը։

Ուխտաւոր ուղեղիրները իրենց ուշագրութիւնը կեղերուացուցած ըլլալով եկեղեցիին աչքառու մասներուն, սրբարան առաջնորդող աստիճաններուն և սրբարանին վրայ, անոնցմէ միայն երկուքը կ'ակնարկեն վանքի շէնքերուն և վերնագոյն եկեղեցիին՝ որ այդ շէնքերուն մաս կը կազմէր։ Վուրձպուրզցի Յօվհաննէս շուրջ 1165ին կը զրէ Նկարագրութիւն Ա. Երկրի իր գործին մէջ, և Ամբողջ ձորը կը պատկանի սոյն ձորի գոզաթին վրայ զետեղուած վանքին, կեղերունի Հեղեղատին այն պարտէզին մօտ՝ ուր մեր Տէրը սովոր էր իր աշակերտներով հաւաքուելու։ Այս վանքին գետնագամբանին մէջ մինչեւ այսօր ցոյց կը տրուի քաղմիցս երանեալ Ա. Կոյս Մա-

թիամբին գամբարանը ։ Թէստօրիք (չուրջ 1171-3) Վասն Ս. Տեղեաց գործին մէջ գետնագամբանը նկարագրելէ վերջ, կը շարունակէ . ալլօյն վերին եկեղեցին կ'ելլենք այնքան աստիճաններով որքանով որ կ'իշնինք գետնագամբան։ Այս նոյն եկեղեցին իր աշխատանոցներով մեծապէս ամրացուած է պատուարներով անհաւատներու որոգայթներուն զէմ . Անոր չուրջ կը գտնուին շատ մը ջրամբարներ . այս գետնագամբանէն ելլելով ձախին վրայ կը հանդիպինք պղտիկ մատրան մը որ գետեղուած է նոյն աստիճաններուն վրայ : Նոյն եկեղեցւոյ մէջ Ասորիներն ալ ռւնին իրենց խորանը ։

Այս երկու հարեւանցի նկարագրութիւններէն կ'երեի թէ վանքը ձարին ճիշգ մէջն էր, թէ կարելի էր գետնագամբանին մէջն վանք բարձրանալ և այժմու սանդուխուն տարրեր սանդուխով մը որ նոյն բարձրութիւնը ունէր, և թէ՝ այս եկեղեցին ինչպէս նաև վանքին չէնքերը չըջապատուած էին զօրաւոր կերպով ամբացուած արտաքին պարիսպով մը . կարելի է ապահովաբար ենթագրել թէ վանքը կը բովանդակէր հետեւ բաժանումները . — Եկեղեցին, արտաքին գաւիթը և արտաքին չրջապատը . վերջինս հաւանաբար իր մէջ կը պարունակէր աղքատանոցը զոր վանքը կը պահէր հրւանդներուն, աղքատներուն և ուխտաւորներուն համար : Մինչ յստակ է թէ վանքին զանագան մասերը բոլորն ալ գետնագամբանին արեւմտեան կողմը կը գտնուէին, անոնց իրական կարգաւորութիւնը վանքին եկեղեցին, այսինքն կ'ո՞մ այժմու և կամ ենթագրեալ վերի եկեղեցին համաձայն պէտք է եղած ըլլար : Ինչպէս պիտի տեսնուի, նոր գիւտերը քիչ մը լոյս կը սփունանոնց յատակագծին վրայ :

Վանքին չէնքերը կործանեցան լրահմտական վերագրաւումէն (1187) վերջ . Երբ Սալահէտտին գրաւեց քաղաքը, վանքին Միաբանութիւնը Երուսաղէմէն փախու, և ուրիշ եկեղեցական կազմակերպութեանց նման հաստատուեցաւ ծովեղերեայ քաղաքներէն մէկուն մէջ, հաւանաբար Առքիայի մէջ, անոր վերագրաւումէն (1191) վերջ . Բեթանիոյ Ս. Ղաղարու մայրապետներուն մօտիկ վանքին նման, Երուսաղէմի լքուած այս վանքն ալ անմիջապէս կործանուեցաւ Սալահէտտինի կողմէ, քաղաքին պարիսպներուն նորոգման համար նիւթեղէն հայթայթելու հպատակաւ, որովհե-

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻԿԻՆ

ՀԵՌԱԳԻ ԳԻՐԵՆԵՐ

Դորին վասեմ. Սուսան Նախորդի Յուղամանու Արտամին Գործոց Նախարար Եշանակուելուն առ իր, հետեւալ հեռազիր յուեցաւ Սուրբ Արքուոց Գործոց Ընդի, Պատի Գերշ. Տ. Սուրբ Արքի կողմէ, 23-9-1959ին:

«Եթ Վասեմուրեան Յուղամանու Նախօնական Թագավորութեան Արտամին Գործոց Նախարար Եշանակուելուն առ իր, հանեցէ ընդունի մեր շերտազին ընդհաւորութիւնները և լաւազան մարդամենքը լազուգութեան՝ Եթ բարձ պատօնի կատաղութեան մէջ» :

Քննիանու Սպահանվուրեան Պետ Պահենար Թաղպարայի ատիճանի բարձրացման առ իր, Գերշ. Տ. Սուրբ Արքի կողմէ հեռազիր յուեցաւ 23-9-1959ին:

«Եթ ասիճանի բարձրացման բարեասիկ ափրով, հանեցէ ընդունի մեր շերտազին ընդհաւորութիւնները և լաւազան մարդամենքը լազուգութեան՝ Եթ բարձ պատօնի կատաղման մէջ» :

Յուղամանու Խորհրդարանի Նախարար Տօքր. Սուսամա Խալիֆայի նոյն պաշտօնի մէջ վերթնուուրեան առ իր, հետեւալ հեռազիր յուեցաւ Գերշ. Տ. Սուրբ Արքամանի կողմէ, 8-10-1959ին:

«Եթ բարդարանի լիրե Նախարար 2Եթ վերթնուուրեան առ իր, մեր և Մորց Յակոբեանց Միաբանութեան կողմէ կը ներկացնենք մեր անկեղծ ընդհաւորութիւնները և լաւազան մարդամենքը լազուգութեան՝ Եթ պատասխանու պատօնին մէջ, ուստի նպաւակին է ծառայի երկին, ընդ նովամեն նախի Վեհափառութիւն Մեծն Հիւէյն Թագաւորի» :

Եթեմէն ալ սատուեցաւ փոխազան շնորհակարութեան պաշտօնագրեր:

տե Խաչակիրները նոր յարձակումի մը կը պատրաստուէին: Միայն ընդեղերկրեայ եկեղեցին, որ կը բաղկանար գետնագամբանէն և հախագաւիթէն, իր տեղը մեաց: Սիսն Երան Տօմինիկեան Պարքարա, որ Երուսաղէմէ այցելեց չուրջ գար մը վերջ, զայն գտած էր զրեթէ ճիշդ այսօրուան վիճակին մէջ:

(Նարունակելի)

Թրգմ. Լ. Ա. Ա.